



# ՍԱՍԵԱՑԱԴԱՒԻ

Ա. ԽԵՏՈ. ԲԵՐ

Հ Ա Յ Ա Ս Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԱԶԳԱՅԻՆ ԳԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԵՅՆ ՀԱՐԿԱԽՈՐ ՅԱՏԿԱԼԹԻՒՆԵՐԸ

**Ս**անըհինգ կամ երեսուն տարի  
մը կայ որ տղայոց դաստիարա-  
կութիւնը մեր ազգին մէջ տեղ  
տեղը բաւականին կանոնաւոր  
ձեւ մը առած է, եւ ուշագրու-  
թեամբ գիտողը գիւրաւ կրնայ տեսնել այժ-  
մէն այն դաստիարակութեան օգուտներն ու  
վնասները: Կանոնաւոր ձեւ ունեցող դաս-  
տիարակութիւն անոր կըսեմք որ կտըրուի  
պատանեաց ազգային վարժարաններու մէջ,  
իրենց ծնողքէն հեռու, գիշեր ու ցորեկ ի-  
րենց վրայ հսկող վերատեսչաց ու վերակա-  
ցուաց աչքին առջեւը, եւ այն՝ ոչ թէ մէկ  
երկու տարի, այլ մինչեւ վեց՝ եօթը՝ ուժը  
տարի: Այսպիսի դաստիարակութեան տեղերն  
են առ այժմ մեր ազգին համար — բաց ի-  
վանքերէն — Մոսքուայի և ազգարեան ձեմա-

րանը, Տփխիսու ներսիսեան Հոգեւոր Դպրոցը,  
Փարիզու Մուրատեան Վարժարանը, Վենետ-  
իկյ Ռավիայէլեան Վարժարանը, եւ այլն:  
Սոցա ամենուն ալ ընդհանուր եւ մասնաւոր  
հանդամանացը վրայ խօսիլը ուրիշ ատենի  
պահելով, այս անգամ կուղեմք երկու խօս-  
քով ազգային դաստիարակաց եւ ծնողաց  
միտքը զայս միայն ձգել թէ որչափ հարկա-  
ւոր բան է այնպիսի դաստիարակութիւն տալ  
տղայոց՝ որ նոցա ծնողացը այժմու վիճակին  
յարմար գայ, որովհիշարկէ իրենց ալ պատագայ  
վիճակ մը պատրաստէ, եւ թէ ինչ գլխաւոր  
յատկութիւններ պիտի ունենայ այս դաս-  
տիարակութիւնը:

Մեր ազգին մէջ խիստ շատ մարդիկ կան,  
մանաւանդ միջակ հարստութեան տէր, եւ  
աղքատ ու չքաւոր մարգիսնց մէջ, որ ի-

ըենց զաւակները ազգային վարժարաններէն մէկը դրած ժամանակին, եւ քանի մը տարի ետքը, ոմանք նաեւ մինչեւ տղայոց ուսման ընթացքը վերջացընելու առենը, չեն գիտեր թէ իրենց որդին ատենով ինչ վիճակ պիտի ունենայ, ինչ արհեստի ձեռք պիտի զարնէ, ինչ պաշտօնի մէջ պիտի մտնէ, ինչնի պիտի ձարէ իրեն ալրուտը, եւ ինչնի օգտակար մարդ մը պիտի դառնայ իրեն, իր ծնողացը, ընտանեացը, ազգին եւ տէրութեան: Ուստի երբ հարցընես հօր մը թէ «Որդւոյդ ինչ վիճակ պիտի տաս՝ ուսմունքը լընցընելչն ետքը», պատասխան կուտայ թէ «Ես ինչ գիտնամ». Հիմակուտան ժամանակս ուսում առնող՝ լեզու գիտցող մարդը անօթի չմնար կըսեն. յուսամ թէ իմ որդիս ալ իրեն ուսմամբը եւ սովորած լեզուներովը կտոր մը հացի տէր կլինի: »Զհարցընեմք այն բարեսիր հօրը թէ Պէտք է արգեօք գոհ լինիս որդւոյդ միայն քանի մը գիտութիւն եւ երկու երեք լեզու սովորելովը, եւ պէտք չէ արգեօք սպասես որ որդիդ աղէկ դաստիարակութեամբ կըթուի, մարդկութիւն սովոր բարեպաշտ՝ բարեկիրթ՝ բարեբարոյ մարդգառնայ. այս հարցմունքը չընեմք՝ կըսեմ՝ իրեն. վասն զի թէպէտ նորա տալու պատասխանը յայտնի է՝ թէ «Ինչու չէ. իհարկէ. անոր խօսք չկայ.» բայց չկարծեմք թէ նա այն խօսքերուն ոյժը ինչպէս որ պիտի համենայ: Այն թողումք. աւելի հարկաւոր գիտելին այս է թէ տղան վարժարանէն որ ելնէ՝ ինչ վիճակի մէջ պիտի մանէ. արհեստաւոր պիտի մինի թէ վաճառական, երկրագործ թէ երկրաչափ, եկեղեցական թէ վարժապետ, զինուորական թէ քաղաքական պաշտօնի տէր, մատենագիր թէ օրէնսգէտ, թէ բժիշկ, թէ վիրաբոյժ, թէ գեղագործ, եւ այն: Կամ թէ ինչ տեսակ դաստիարակութիւն պիտի առնու որ ինչ եւ իցէ պատուաւոր վիճակի գիւրաւ մտնէ, ու վիճակին յարմարի: Սակայն տղուն հայրը եւս առաւել այս բանիս անտեղեակ է, եւ երբ իրեն հարցընես՝ ուսերը վեր կառնու ու «Աստուած գիտէ» կըսէ կլըմընցընէ:

Տեսնեմք այժմ թէ մեր բազմամեայ գիտողութիւնն ու փորձառութիւնը ինչ կըցուցընէ այս բանիս վրայ:

Ազգային վարժարաններուն մէջ երեք առաջնանի մարդկանց որդիքն ալ իմիասին ու միակերպ դաստիարակութիւն կառնուն ընդհանրապէս, այսինքն հարուստ, միջակ եւ աղքատ ծնողաց որդիք՝ ամէնքն ալ մէկտեղ.

Հարուստը իւր փողովը, իսկ միջակն ու աղքատը սովորաբար ձրի, բայց հարստին հաւասար սնունդ խնամք եւ ուսում վայելելով:

Արդեօք ինչ տեսակ պիտի լինի այն վարժարանաց մէջ ամենուն առհասարակ տրուած դաստիարակութիւնն որ երեք աստիճանի մարդկանց ալ յարմարի, այսինքն օգտակար լինի թէ հարստին, թէ միջակին եւ թէ աղքատին: Այս է ահա այն գժուարին ու մեծ խնդիրը: Ինչ կերպով պիտի կրթուի հարստին տղան որ վարժարանէն ելած ժամանակը՝ հարստութեան պատճառած փափկասիրութենէն ու գոռողութենէն հեռու մնայ. եւս առաւել աղքատինը ծնողացն ու իրեն աղքատութենէն չամընայ, եւ ինչ վիճակ ալ ենէ գիմացը՝ սիրով ու յօժարութեամբ ինքինքը այն վիճակին յարմարցընէ, մեծ մեծ պաշտօններու եւ գործերու աչք անկելով՝ անօթի ու խեղճ չպարտի տարիներով:

Եթէ աղայոց ծնողացընայիս, նոցա մէջէն հարուստներուն շատին ուղածն այս է որ իրենց որդիքը որչափ որ կարելի է հանդիսատ ու փափուկ կեանք անցընեն վարժարանին մէջ. կերակուրներն առատ ու բազմատեսակ, հագուստներն աղնիւ ու բարակ, ամէն զուարձութիւններն անպակաս, ամէն հանգստութիւնները տեղը. ուստի եւ հարուստ ծնողացքանինընէն լոււած են, եւ անշուշտ այժմ ալ կլոսուին ասոր նման խօսքեր թէ «Ես «այսքան փող կուտամ տղուս համար, կուզեմ «որ տղաս ալ հանդիսատ աղբի աղայի պիս. չէ «նէ ինչ տարբերութիւն պիտի ունենայ աղքատին զաւակէն. միթէ Մարկոս ամիրային ու փապրւամի Մարկոսանին տղաքը մէկ պիտի լինին: Սատուած ինձի փող տուեր է, «մէկալին չէ տուեր. երկուքիս տղաքն ալ «թէ որ չարքաշ պիտի աղբին ունեղութիւն «պիտի քաշեն, իմինխս հարստութենէն ինչ «օգուս: Իհարկէ իմ որդիս իրեն տանը ամէն «հանդստութիւնը գարատան մէջ պիտի չունենայ, այն ես ալ գիտեմ. բայց կուզեմ որ «սրտին ամէն ուղածէն ալ զուրկ չմնայ: Իմ «զաւակս տունը այնպէս սովորած է մինչեւ «տասը տասնըմէկ տարեկան ատենը որ առուածոր աչքը բանալուն պէս՝ գեռ չհագուած, գեռ անկողնէն չելած, խանուկ անուշ «պիտի առնուր, կամ չայը պիտի խմէր, յէֆ «յարմիշ պիտի ընէր, յետոյ երբ որ ուղէր «այն ատեն պիտի ելնէր, մէկ չէ՝ երկու հոգ գի զինքը պիտի հագուեցընէին, ինչ հագուստ որ սիրտը ուղէր այն օրը՝ այն պիտի բերէին հագցընէին: Հագուստին մէկ

«գրապահնը (մեկը) չի չի արծաթ՝ նոր նոր  
«ոսկի անպակառ, միւս գրապահնը տեսակ տե-  
«սակ շաքարեղին անպակառ։ Տանը որ անկիւ-  
«նը նայէիր՝ տեսակ տեսակ խաղալիքներ,  
«մանր ու խոշոր խումաճիկներ քաշ կու-  
«գային։ անոնց ալ որը կոտրտած, որը բը-  
«զրկատած, որը ծռած ծովուկած կլինէին,  
«բայց հոգ չէր. վասն զի սաստիկ ապսպրեր  
«էի անեցւոց ու ծառայից որ տղուս սիրտը  
«չկոտրեն, հասպա թողան որ ինչ կուղէ ընէ  
«իրեն խաղալիքներուն չէ  
«որ, ծառաներուն ու վարժապետին ալ ինչ  
«որ ընէր՝ ինչ որ ըսէր, ձայն պիտի չհա-  
«նէին, ուլ կշամարձակէր նորա խօսքը կոտ-  
«րելու, նորա կամքը չկատարելու, նորա մէկ  
«ծանր խօսք մը ըսելով՝ սիրտը ցացընելու,  
«լացընելու. ամէնքը հետը պատուվ անու-  
«շութեամբ պիտի վարուէին. հան պէս, հան  
«փաշան, այնպիս և մանս, անանկ և աղաս, զր-  
«խոս վրայ հիմնելու, պիտի ըսէին։ Քանի ծա-  
«ռաներ վարնաներ եմ են՝ միայն անոր հա-  
«մար որ չի կամ չըլլար ըսելով՝ տղուս խօսքը  
«չէն ըրած։ Կառը մը վարը ցաւելուն պէս՝  
«երկու իրեք բժիշկ գլխան վերեւը կդըտ-  
«նուէին՝ հեռու հեռու տեղերէ կանչուած.  
«տեսակ տեսակ գեղերուն ճարերուն աման-  
«ները՝ անուշի ամաններուն հետ խասմուած  
«քովը կշարուէին՝ գեղածախի կամ շաքա-  
«րածախի խանութին պէս. քիչ մը վրայ  
«գրածին պէս՝ տղաս անկողնին մէջ չորս  
«հինգ հատ փափակ կիետալից բարձերու  
«կոթընած, կանակը երա հիւր առած՝ սրտին  
«սիրած խաղալիքներուն հետ զբաղած տոե-  
«նը, քովիններէն մէկը անգագար ճանճերը  
«կըրչը վրայէն, մէկը ժամացոյը կնայէր  
«որ ճարին ատենը յանկարծ չանցնի, մէկը  
«կամ երկուքն ալ դրան ետեւը բարեւ բըռ-  
«նած կիենային որ հրաման մը արուելուն  
«պէս կատարեն։ Ով կրնար հարցընել անգամ  
«տղուս՝ ֆեփսիզ եղած ատենը՝ թէ հիմա ըն-  
«տոք են, աղաս. այնպէս կիւրզանար վրան,  
«այնպէս կասառէր որ կարծես թէ մեծցեր  
«փաշա եղեր՝ ու նորէն պղտիլցէր է։ Այնպէս  
«մեծի պէս կտըքար, մեծի նազեր կընէր որ  
«խօս կուգար։ Թէ որ հիւանդութիւնը մէկ  
«օր ալ քշէր, շաքաթներով անկողինէն դուրս  
«չէր եներ, իսկ վարժապետ ըսածդ ամիս-  
«ներով քովը չէր հանդիպեր։ Կերպարանքէն  
«ալ չեմ տեսներ. նայէ ինչ փափուկ, ինչ  
«նազի մեծցուծ տղայ է. չեմ դիտեր ինչնէն  
«այսպէս հիւանդու (հաստամինազ) է, կտօր  
«մը բաց պատուհանի առջեւ կենայ՝ խկոյն

«փորիկը կցաւի. քիչ մը պարտէզը քալէ,  
«մէկէն գլուխը կցաւի։ Ուրիշ աղոց պէս վա-  
«զելու ցատքըտելու ամեննեւին սէր չունի,  
«վասն զի պղտիկուց ապսպրուածէր ամենուն  
«որ տոտիկ տոտիկ միայն քալէ տղան մեծ  
«մարդու պէս, որ մի գուցէ վար իյնայ կամ  
«մէկ անցլը ցաւցընէ։ Օրը քանի անգամ՝ որ  
«սիրտը բան ուղէր՝ կուտէր կերածին չափ,  
«մանաւանդ անուշեղէն ու շաքարեղէն. տու-  
«նէն ալ գիտնալով որ խեղճ տղան իշրան-  
«ալը՝ պղապարզ է, ամէն օր իրեն կշարցընէին  
«ու սրտին ուղածը կեփէին։ Այնպէս ալ կը-  
«հասկընար կերակուրներուն անի կամ աղի,  
«շատ եփած կամ հում, մուխ առած կամ  
«տակը առած եղածն որ քանի խոհակէր նո-  
«րա խօսքովը վուրնտեր եմ անէն։ Օրը երկու  
«իրեք անգամ վրան գլուխը կփոխէին որ մի  
«գուցէ քրաբնքը վրան պաղի. բայց տաք  
«հագուստներն ու կարծ ու երկայն մուշտակ-  
«նէրն ալ վրայէն չէր ձգեր որ մի գուցէ  
«ողաղ առնու հիւրնդնայ։ Վարժապետներն  
«իրեն ծառայի պէս էին, ուղած ատենը կը-  
«նատէր քիչ մը կիարդար, ուղած ատենը  
«կենէր կարդալին. գրեքերուն ալ ամէնքը  
«ոսկեզօծ ու կարմիր կաշխով կաղմած պիտի  
«ըլլային։ Միաքը շատ սուր եղածէն՝ ապրս-  
«պրեքէի վարժապետին որ աղուն բնութեանն  
«ու ախորժակին թողու, նեղութիւն չտայ  
«իրեն. այսու ամենայնիւ՝ քերական, հեգե-  
«րէն, սաղմաս, կտակարան, վարժութիւն  
«մանկանց, հմտութիւն մանկանց, ամէնն ալ  
«կիարդար տաքը տաքեկան ատենը, այս պէս  
«որ վարժապետները մատ կխածնէին, այս  
«տղան շատ գիտնական մարդ պիտի ըլլայ,  
«կըսէին։ Վերջապէս իմ որդիս իր հօրը տու-  
«նը այսպէս մեծցեր է նէ, դպրատան մէջ  
«ալ իհարկէ այս հանգստութիւններուն զոնէ-  
«կէսը պէտք չէ մի ունենայ։ Այս է ահա  
«ընդհանրապէս մեր հարուստներուն, մանա-  
ւանդ Տաճկաստանի հարուստներուն բռնած  
լեզուն։ Արգեօք կհասկընան սոքա թէ իրենց  
այս կերպով մեծցուցած որդիքը վարժարա-  
նի մը կրթութեանը յանձնելով՝ ինչ մեծ  
գժուարութեան մէջ կձգեն վարժարանին  
վերատեսունէրն ու գաստիարակները։ —  
Յայտնի բան է որ եթէ հասկընային, այն  
պահանջմունքները չէին ըներ, այլ ճանչնա-  
լով իրենց առաջնին սխալմունքը՝ իրենք կը-  
խնդրէին որ գաստիարակները ամենայն ջանք  
ընեն կտըքելու տղուն այնպէս փափկամէր,  
ինքնահաճ, գուտղ եւ ունայնամիտ բնաւա-  
րութիւնը։ — Սակայն նոքա հասկընան չը-

հասկընան, աղքային դաստիարակները պէտք է աղէկ գիտնան իրենց պարագը, եւ ըստ այնմ բռնեն իրենց կրթութեան ոճը՝ հարըստի տղոց հետ:

Միջակ վիճակի մարդը — թէ որ այն թեթեւամիտներէն չէ որ իրենց չափը մոռնալով՝ հարուստներուն համնիլ կուզեն ամէն բանի մէջ, եւ նոցա հաւասար կջանան երեւնալու ամէն բանի մէջ — եթէ անցընէ ալ մտքէն որ իր տղան դպրատան մէջ փափուկ կեանք անցընէր, սակայն իրմէ հարուստներուն տղոցը նայելով՝ կամը չնարը ու կքաշուի. ինքինքը գոհ կերեւցընէ այն չարքաշութեան ու կանոնաւոր կեանքին որ հարուստի տղաքն ալ պարտական են անցընելու, եւ ձայն չհաներ: Եւս առաւել աղքատը իհարկէ ամենեւին տրատունջ չըներ, եւ զարմանք չէ: Իրաւ է որ ամէն աղքատ ալ այնպէս չէ. կդրտնուին այնպիսի հպարտ աղքատներ որ թէպէտ եւ գիտեն թէ իրենց որդին ձրիափարժաշակերտաց մէկնէ, սակայն սիրտ կընեն երեմն այնպիսի կերպով գանգատներ ընելու որ շատ հարուստներու ալ բերնէն չեն լսուիր: Բայց այսպիսի աղքատները աղէկ որ քիչ են:

Արդ հարստին միտքն ու խօսքերը դաստիարակութեան սկզբունքներուն բոլորովին հակառակ լինելով, աւելորդ է հարցընելն անգամ որ միթէ կարելի է սպասել որ նորա որդին նոր վիճակի մը պատրաստուի վարժարանին մէջ՝ թէ որ այն վարժարանին կառավարութիւնը ջանք ընէ յիրաւի փափկառուն դաստիարակութիւն տալ աշակերտաց: Դնեմք թէ այնպիսի փափկառուն դաստիարակութիւնը հարըստին տղուն այնքան վնաս ալ չընէ, եւ տղան մեծնալէն ետեւ՝ ուսումն ու գիտութիւնը միայն իրեւել զարդարանք ծանծաղամտութեան եւ պատճառ ցուցամոլութեան գործածէ, անկարու ճանչնալով կամ համարելով ինքինքը դաստիարակութեան տալու օգուտներուն. գնեմք թէ հօրը հարստութիւնը կարօտ չընէ զորդին նոր վիճակ կամ արհեստ մը ընտրելու, եւ որդին այն պատրաստ հարստութիւնը ժառանգելով, անոր տակեն մտնէ՝ վրայէն եղնէ քիչ ժամանակի մէջ, ինչպէս որ կըսեն, ու ետքը նստի ծընկուըները ծեծէ . . . Բայց միջակ վիճակի մարդն ու աղքատ մարդը պէտք չէ մտածեն որ արդեօք իրենց որդին ուսմունքը լընցընելէն եաւեւ ինչ արհեստ կամ ինչ վիճակ պիտի ընտրէ իրեն որ առած դաստիարակութիւնն ու սովորած գիտութիւնները անգուտ չինին:

Եւ ահա այս բանս է որ եթէ ձնողք՝ թէ հարուստ եւ թէ աղքատ՝ կարողութիւն չունին մտածելու կամ հասկընալու, վարժարանաց վերատեսուչներն ու մէջի դաստիարակները ոչ միայն անդադար պէտք է մտածեն, այլ եւ ամենայն հնարք իդործ գնեն այնպիսի դաստիարակութիւն տալ աշակերտաց որ ինչ վիճակի եւ ինչ արուեստի ալ ձեռք զարնեն աշակերտաները ուսմանց ժամանակին վերջանալէն ետեւ, գժուարութիւն չքաշեն:

Ասոր համար բազմամեայ փորձն ու դաստիարակութեան վրայ եղած տեղեկութիւնները կսովորեցընեն որ աղքային որ եւ իցէ վարժարանի դաստիարակութեան գլխաւոր յատկութիւններէն մէկը պիտի լինի չարժաշուրիւն՝ հանդերձ առողջութեամբ եւ մաքրութեամբ մարմնոյ եւ հանդերձից. Եւ երկրորդը յունարհանուրիւն՝ հանդերձ ուղիղ տրամաբանութեամբ եւ անմեղութեամբ հոգւոյ:

Աղքային վարժարանաց դաստիարակութեան մէկ յատկութիւնը չարժաշուրիւն պէտք է լինի որ կըսեմք, ոչ թէ այն չափազանց ու վայրենի չարքաշութիւնը կհասկընամք որ հին ատենի Սպարտացիներէն կպահանջէր իրենց կիկուրգոս օրէնսդիրը. — մեր ժամանակի մարդիկը վաղուց չեռու մնացեր են այնպիսի սկզբունքներէ: Եւ ոչ հին ատենի ճգնաւորաց ու վանականաց խստակեցութիւնը, չորակերութիւնը, գետնախշառութիւնը, ծոմապահութիւնը, տքնութիւնները եւ այն, անոնք հիմա ուրիշ աշխարհի պատմութիւններու պէս թաղորած մնացեր են չարանց վարքերուն անկիւնները . . . Եւ ոչ իսկ այն՝ գրեթէ զինուորական չարքաշութիւնը՝ զոր կուզեն ոմանք իգործ գնել աղքային վարժարանաց մէջ՝ տղաքը քաղցած պահելով, անինամ ձգելով, ցրտէ չպահպանելով, տաքէ չզգուշացընելով, հիւանդութեան վոանդներէ հեռու չըռնելով, եւ այլն: Մեք չարժաշդաստիարակութիւն զայն կանուանեմք, եւ աղքային վարժարանաց զայն հարկաւոր կճանչնամք, որով տղան հաստատ կերպով սովորի ու միտքը գնէ թէ «Մարդս անոր համար կերակուր կուոէ որ ապրի, չէ թէ անոր համար կապրի որ կերակուր ուտէ» ինչպէս որ կըսէ կիկերն. ուստի եւ գոհ լինի վարժարանին չափառ ու առողջ կերպովը: Հաստատ կերպով սովորի ու միաքը գնէ որ մարդս մարդընողը՝ հագուստին բարակը, փափուկն ու գեղեցիկը չէ, հապա վարմունքին շնորհալին ու առաքինին է. ուստի եւ նոյնպէս սովորի զգուիլ զարդարիստիւթենէ ու պէնսասիրութե-

նէ, ինչպէս որ պէտք է զգուի պատռած կամ աղտեղի հագուստ հազնելէ : Հաստատ կերպով սովորի ու միտքը դնէ որ չարքաշութիւնը ամէն տեսակ հիւանդութեանց դէմ զօրաւոր նախապահեստ ու կարուկ դեղէ, մայր առողջութեան եւ գոյեակ արիութեան . ուստի եւ թշնամի դառնայ փափկասիրութեան, մեղկութեան եւ ամէն տեսակ թուլութեան ու չափաղանց հանգստութեան : Այսպիսի դաստիարակութեամբ միայն կրնայ շտկուիլ այն վնասակար եւ ամօթալի փափկասիրութիւնը՝ զոր տղայք կրնան առած լինել իրենց աղայութեան ժամանակը, իրենց տունը գտնուած ատեննին :

Գովելի դաստիարակութեան երկրորդ յատկութիւնն ալ պիտի լինի ըսինք՝ խոնարհամուրիւն . այսինքն այն առաքինութիւնը՝ որով մարդու իւր պակասութիւնները կճանչնայ, իւր չափէն դուրս չելներ. կդիմանայ թէ մարդուս արժէք մը տուողը կամ ունեցած արժէքն աւելցընողը՝ միայն ուսմունքը, առաքինութիւնն ու աշխատանքն է, եւ ոչ թէ նիւթական հարատութիւնը, կամ սոսկ ունայն դիտութիւնը, կամ հեշտասէք փափկութիւնը : Այս խոնարհամտութիւնն ալ աւելի հարկաւոր է սովորեցընել միջակ հարստութեան տէր ու չքաւոր մարդկանց որդուցը, որպէս զի ուսմունք եւ կրթութիւն առնելով՝ չըկարծեն նորա թէ իրաւունք ալ կառնուն ու ըիշներուն վրայ հպարտանալու, իրենց ծը-

նողքն ու ազգականները արհամարհելու, բանի չհաւնելու, մարդու չհաւնելու, յաջ եւ յահեակ չնայելով՝ բերաններուն եկածը գուրս տալու, խելքերնուն փչածը խօսելու եւ դրելու . այլ իրենց չափէն գուրս չելնեն, եւ իրենց խոնարհամտութեամբն ու խոհեմութեամբն ու ծանրութեամբը ցուցընեն թէ իրենք ուսում եւ կրթութիւն առած մարդիկ են :

Այս երկու սկզբունքները, այսինքն չարշացորիւնն ու խոնարհամտութիւնը, թէ որ լաւ տպաւորուին վարժարանի մը աշակերտաց սրտին մէջ, այնուհետեւ չվախցուիր որ նոքա իրենց ընդունակութեանն ու ախորժակին յարմար պատռաւոր վիճակ մը չգրանեն ատենով . չվախցուիր որ ազգին մէջ շատնան օրէ օր թեթեւամիտ երիտասարդներ, ինքնահաճ խմաստակներ, արհամարհու պարոնիկներ, բանի չհաւնող ու պարապ քալու անօթի . . . ներ, եւ այլն, եւ այլն : Այլ ամէն տեղ կտեսնուին այնպիսի ուսումնակը, քաջ եւ բարեկիրթ երիտասարդներ որ ինչ վիճակի մէջ ալ մտնեն՝ պարձանիք կլինին այն վիճակին, եւ վիճակը որչափ ալ նուաստ երեւնայ՝ աղբիւր կլինի իրենց երջանկութեան եւ պատռոյ ու հարստութեան : եւ այս կերպով միայն է որ ազգային վարժարանները ճշմարտապէս օգտակար կլինին աղդին եւ աշակերտաց, եւ նոցա ծնողացը դիտաւորութեանը՝ նպատակին կհասնին :

### ՍՆԴՈՒ ԱՆԳԼԻԱՅ

Սնդու Անգլիոյ (toffetas d'Angleterre) ըսուածք շինելու համար, պէտք է օդիի մէջ ձկան սոսինն հալցընել ու բարակ վրձինով մը երեք չորս անգամ ցանցառ սնդուի (ճանփէսի) վերայ քսել : Նատ օգ-

տակար է այս երբոր մարդուս ձեռքը կտրուի կամ սկրդի . գործածելու համար՝ վլըքին մեծութեանը չափ կտրելու է, կպցնելու ատեն սնդուին կողմը պէտք է թրջել ու սոսնձին կողմովը փակցընել :

Բ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն

Ո՞րն է ամենէն բարերար հարուստը .

— Աշխատանքը, վասն զի սա միշտ պատրաստ է օգնելու նոցա որ իրեն կդիմեն :

Ո՞ր կինը կարող է ինքինքը ամենէն հարուստ համարիլ .

— Նա որ ունի իսրային առաքինութիւն, իդէմն համեստութիւն, իւեղուին քաղցրութիւն, իձեռին աշխատութիւն :